

գառահայն հշտամբին: 22 Չարութիւն եւ պարհայ եւ զէն իմաստնոց զգառութիւն իւր է: 23 Եղիշէր զու այնպէս որպէս զի բնու ամենինն է մի պատճառք ժամանակոց անցանդեցն [չ]քեւ: 24 Փորձէ զբարեկամս ժամանակ իբրեւ Տար զտիկի:

25 Չարաշար անցք անցանին առաւել վասն իւզնի ճայոց ընդ անբրան՝ քան ընդ այն որ ասնջի մարմնով եւ զդանի թանջանդն: 26 Չարութիւն մեծ եւ մեծութիւն՝ զգիզութիւն աստաջիբ: 27 Եւրպաշէր ընդ այնպիսի որ յանգիմանին զքեզ, առաւել քան ընդ այնպիսի որ փայտքշենն զքեզ: 28 Իբրեւ շար եւս քան ի թշնամեացն փախիջիբ զու ի պտղաբի փայտքուշ մարդոյ: 29 Զան զանձն սուրբ անչի ընդանեղոյն աստուածութեանն ոչ զտանի: 30 Իրոց ի մարմնոց անտի զասեալ են՝ ոչ է պիտոյ այնուհետեւ զամենայն զայն արհամարհել:

Ստորագրութիւն զով: Բայց կան շատ մերևուր զճաներ. նոխ պիտ. 98 ἀκρόπολις ἔστι σοφοῦ μεγαλονυχία, այսինքն՝ Դոպլ-ի բերդի (— Հոյ «գարութիւն եւ պարհայ եւ զէն»), իմաստով եւ մեծանկարի իւր, բայց պէտք է բռնել որ բուն զճան է՝ Ստ. 108. կամ աւելի եւս լու՝ Պիթ. 50. որ է ἰσχυρὸς καὶ ταῖχος καὶ ὄπλιον σοφοῦ ἢ φρονη- οῦσι, սուտի Երջի. «Կարողութիւն եւ պարհայ եւ զէն իմաստնոց պիտուր-իմն իւր», զոր պիտ. 108 Համաստան է «Չարութիւն Հոգեւ զգառութիւն Համբերու, Հոյք կարգաւ է «... զէն իմաստնոց» (Փի. «Իմաստնոց»): — 28 Մթին է Հոյերն իտարս, մասնաւոր այն թէ էն ինչ կ'ուզէ բռնել «Կարողութիւն ժամանակոց», եւն. սուտի զճար է Հոս. մասնաւորս մ'ալ նշանակել: Հմտ. Արքաոս 252 «Ինչոյ է ժամանակն սյր իմաստն», (— փոփոխ չընոս սօփոս նոյն, նոյն Լու. եւն.) կամ Ստ. 82 «Մեծնայ մեղք կարուս ժամանակին» (πῶν ἀμάρτημα χρόνου ἐρημία, եւ նմաններ՝ — 28 Ոչ Արքաոսն եւ ոչ Ստորագրութիւն (Հոսու Էլտեր) զով կը գտնենք զճար. բայց նոյն Ստորագրութիւն անուամբ անին Հոյերն է՝ Բաւի իմաստաբար, (սեւ «Սոփ. Ե. 16-17») «Ստորագրութիւն Եւր ինչ զով փորձի, եւ զբարեկամ զիշար եւ նեղութիւնք փորձեն», զԻրիջիւն նման սեւ նստ. վերջ զճար 21 — Ստ. 92:

1 Սո. Ըս ալ նշանութեամբ չենք գտներ Արքաոսի կամ Ստորագրութիւն զով: Հետուր Համաստանով մը կոր Արքաոս 103. նստ. Արքաոս 165, զարեք սեւ Իրնից անչի 2. սյուպե «զգտի», անչի շու կարգաւ է «...զգտի անկարգութիւն»: — 28 Արքաոս 294, որ է փիլոսօփոս (Վ ստոս) սլոսոս նոյնպէս, այսինքն՝ «Մեծութիւն իմաստն (Վ Հուստոսայն) քա. քալարութիւն», (Փի. «Մեծութիւն, Լու. sapientium divitiarum continentia. Հոյն անչի շու նոյն զճար թիւ մը ասորքի ձեւով առիւն անին, որ կոր «գարութիւն մեծ», եւն. — 28 Ստորագրութիւն է բառ առ բառ. (սեւ Լիվ. բառ. Բ. 927, փայտքուշ) Հմտ. Արքաոս 245՝ ἐλεγχόμενος ἕνα γένος σοφός χροῖν τοῖς ἕλεγχόμενοι. (սանդիմանեալ թիւ լինիտ իմաստն, ըտրՀ կ'աշիբ որոց յանդիմանեալ) նոյն Լու. եւ Սո. Ըս նման զճարներն շատ աւելի մերևուր է՝ Բաւի իմաստաբար, («Սոփ. Ե. 42) «Ինչպէս պարս է ընդ արամեց. քաննին քան ընդ չորհրդեան», — 28 Եւրպիշ զճարն է՝ բառ առ բառ նոյն Հոյերն (Բաւ Թ. սեւ Լիվ. Բառ. Բ. 927 4 փայտքուշ») Հմտ. Արքաոս 241 «փախիջիբ ի գառութիւն անհաստեց», եւն եւս, նոյն՝ 570.) նման՝ 531. — 28 2. «Ինչպե՛ս զիցն, եւն է իմաստն մասին Հմտ. Արքաոս 46. քարեալ Եւրպի 33 (Հոսու Էլտեր)՝ «Եւրպի Արքաոսայ սյր անպարհայ, եւ նմաններ:

1 Սո. Եւրպիներն իբրեւ բուն արհարեւն աւելի եւս չենք գտներ Արքաոսի կամ Ստորագրութիւն զճար մէլ, ինչ-

եւ յարմ հետեւ մեկնեալն եւ անգէն [ը]արի առնիցեալ: 21 Աս այս քեզ ընդուսանել զԱրքաոս անպաշտաբ լինել քեզ օգնական որսի մտք: (24) Բուսն Հարիանն զտեսանէ եւ նմանել զսա փութապար: (25) Չի յորժամ առաջի Արքաոսայ կաս յարժամ՝ Արքաոս անուանել, յաստուանեալութեան զիրկն պատասխի, եւ ի ճարարութիւն անտի պահել:

(26) Ով սիրելիք եւ անկողիք եղարար, որ ի նեղութիւնն անտի Հանգիտ, որ ի շանից վաստակոց անտի արժան. որ ի մահուանն անտի յանմահութիւն, ոչ է պարս եւ պատշաճ արամել որ ի մարդութեանս վերայ գամալամ փորձութիւնք Հասանն, եւ ոչ անարմատ ընդ նեղութիւնս. այլ առաւել եւս յայտնի Հանոյ լիցոյք Ցեառն: Եւ զպայտի իտ Հանոյն եւ արժ Համարարք կենացն քարութեան: Չի զիտրգ [մտք Տրպեւ զՀամարարք Հեւն որ զով անուել [սո]րթնացէ, մինչեւ յաստեղոյն զիւրայ զԱրքաոսայ զպիտ առաւել յաստեղի: — Արհնեալ Բերիտաս Աստուած. ամեն:

(Ըրքաոս-իւն) 4. 8. 8.

Ք Ղ Ք Ա Վ Յ Ո Ւ Ք Ի Ն

ԱՐՔԱՍՆԵՆԿ ՈՒՅԻ ՀՅՏԻՍՈՒՐՆԵՐԻ

(Նամակ Թիֆլիսոյ):

Մտած են որ «ամէն բան չափ ու սահման ունի» Եւ անշուշտ այսպէս է ամէն մի փորք ի շատէ կրթութեան ու զարգացած ընկերութեան մէջ: Բայց որ մեր կողմի այժմեան Հայ «գրողները», եւ մանաւանդ «Հրապարակախոս», պարսնեցի շատ անձինք, որոնք նոյնպէս

պէս որքէն նախընթաց մէջ քանի ալ էին իտարական է... անորն բարի ասնելու, որ չի յարմարի շատ երեւալութիւն: Վեպայ կողմ աստի մասին շատ նման է Արքաոս 127 (սեւ նոյն), աւելի եւս ինչ՝ Պիթ. 129 (Պարթ. 12), որ է «ὃν τοῦ σώματος ἀπαλλαγίαι τοῦ δόητος, ἐκείνους καταφρονέει πάντως, պարթ.՝ «Իրոց քանտի ի մարմն» պէտք ոչ անին, որՀամարչեալ զսն աննայն», — 21 — 22 2. սյուպե «Ընդասանել», Վեպի սարիք մը աննախօթ. նոյնպէս երբորք (32), որ ընդհանուր իտար մըն է: Եւ ընդհանուրպէս ասեք (յայտարարեալ 83 եւ աւելի բացարձակ 84 կամ Միւրթիւն Հաստե՛ն) այլ զճանախ իտարք չեն այս կամ այն իմաստնոց, ու ընդհանուր իտարքի կամ անմանն Հուստաման վերլուծական յարգար: (33) Եւ՛ն. Ութիբարի մէջ իտարք, զոր յաստել կը բերէ Արքաոս այսոյն՝ «Որպէս Ութիբարն ասէ թէ Երթմամ յարժամ կաս, պիպէս Համարութեան թէ առ Արքաոս մասնեալ, Արքաոսայ գիրի պատասխան, Վարթ. Աստուած (սեւ Լիվ. Բառ. Բ. 805 «պատասխան») Ընդ Համար կարեկէք որ նստէ 81 եւ 82 թուսն կը պետք ընդ զճար Հուստաման մաս Համարի, այլ Հուստամարտարոց վերլուծակն կամ Երբորքն:



ու թարգմանիչները, լեզուագետներն ու քերականները իրանց արդիւնաւոր աշխատասիրութեամբ եւ ընտիր երկերով այնչափ խելճ ու անմայկ լեզու տուին մեր այսօրուայ "գրող օ սերունդին, որ Տասուգի մտքին ու պարզ Տայերէն բռտերն անգամ չկարողանայ արտայայտել հայերէն լեզուով: Անն ինչ հայ լեզուին փոքր ի շատէ հմուտ առողջագետ անձը անթեր կը վկայէ անշուշտ, որ մեր նորագոյն գրականութեան եւ աշխարհարար-գրական լեզուի յիշեալ անմահ հիմնադիր-մշակները՝ իրանց ձեռքի տակն ունենալով թէ հայ գրասկան (կլասիկ) լեզուի բազմադարեան հարստութիւնը, որ անսպասելի աղբիւր է եղած միշտ, եւ թէ մեր կենդանի գաւառարարութեան թուան եւ հետզհետէ աւելցող առատ կենսատու նիւթը՝ լեզուագետ Էռնէստ Ռեյնոնի լեզուների ընդհանուր զարգացման մասին ասածի պէս, ծաղկազոյց արին, յօրինեցին, կենսիչ կազմութիւն տուին եւ իրանց անխայտին որ հեղինակուոր բազմակողմանի հմտութեան շնորհիւ լեզուաբանական զարգացման այն աստիճանին հասցրին մեր նոր գրական լեզուն, որ այսօր ընդունակ է հայերէն արտայայտելու եւ հայերէն թարգմանելու: Երողական գրականութեանց ամեն տեսակ մտքերն ու գաղափարները միայն թէ հայ հեղինակ կամ, աւելի ճիշդան ասած ընդհանրէ հայ դարձը իւր հմտութեամբ կանգնած լինի հարկաւ գիտութեան պահանջած բարձրութեան վրայ, որպէս զի ձեռնարկեալ գործի ծանրութեան ասկ չմայ, չձմարի եւ չ՝ ճխուրտի, ինչպէս որ յաճախ պատահում է մեր գրական առարկայի վրայ:

Այն, գրական ազգայնէր, ուր մեր նոր գրական լեզուի արդէն ժառանգած շէնքը՝ փոխանակ մարդավայել կամ հայաժայել կերպով եւ իւր բնօրութեանն ու իւր ազգային ոգուն յատուկ զարդերով հեռահեռ գեղեցկացնելու եւ պայծառացնելու, ներկայ հայ "գրողները, ասին շինարանական գոյններով են ցանկանում ներկել եւ յաւակնութեամբ էլ յայտարարում են թէ "ի՞նչ հայերէն լեզուն ետ ընդհանուր մարդայն մտաւոր իւրօրոյն զարգացման առջուկն հասնային դեռէ կենդանի"՝ այսինքն ուզում են ասել, որ կոպիտ ազիտութեան պատճառով (ignorance crasse) ամեն ինչ բարելոնեան խառնակութիւն պիտի լինի:

Դարձեալ՝ Տօ չէ կարելի ստիպել հայ հրատարակութեանց ամեն մի ընթերցողին — որ երկրի եւ որ աստիճանի ուսման տէր էլ

լինի՝ — թէ անպատճառ հինգ, վեց օտար լեզուների մասին տեղեկութիւններ պիտի ունենայ եւ լատիներէն, գերմաներէն, ֆրանսերէն, անգլիերէն, ռուսերէն եւ այլն լեզուներից նոյն իսկ իրանց տառերով ուղղակի արտագրած եւ գրութեան թիւր մէջ յաւակնարար էլ առաջ բերած ու հայերէն ամենեւին չըստարարած բառերը, վերագործները, առանցները, ասացուանները, նախագատութիւնները եւ այլն, եւ այլն պիտի կարողանայ կարգաւ եւ հասկանալ, եթէ միայն այսպիսի անմիտ նորածնութեան եւ հայկական մտքի ու լեզուի կեցող զարգացման եւ շինմու գեղեցկութեան հեղինակ-հետեւողների ցանկութիւնն է ի հարկէ, որ հայ ընթերցողը կարգաւ եւ սովորապէս հասկանայ, թէ ինչ են գրում եւ կամ ինչ են ստում ժամանակակի բազմակիւ հայ մտաւոր առաջնորդները իրանց նոյնպէս բազմակիւ գրութեաների մէջ առաջ բերած օտարաբանութիւններով: Այսպէս ի՞նչ նշանակութիւն ունի այս տեսակ վարմունքը:

Մակայն իրաւ՝ եթէ մեր ամենօրեայ կամ եօթնեկեայ հրատարակութեանց խմբագիրներն ու աշխատակիցները անչափ ծանրաբեռնուած՝ յարաշատակ գրելու, շարագրելու, յօրինելու եւ մանաւանդ թարգմանելու կամ՝ ինչպէս իրաւք ասում են — "շուտ, շուտ եւ շատ պով Ռիելոս" — վիճակի մէջ լինելով՝ "էլ հասա ու բարակ մէկ գին ունէ, վայ բարակ մանդղին, են աղաղակում եւ այսպիսով կարծես դիտմամբ ամեն կերպ պաշտարում են հայ հարպատ բարբառը՝ գոնէ մեր մամագրների, հանդէսների, գրքոյկների ու գրքերի հրատարակիչներն ու հեղինակները, որոնք աւելի ժամանակ, հնար եւ միջոց ունին (եւ կամ պիտի որ ունենան) ամէն բան մշակելու, կանոնադրելու, ճշդելու եւ այսպիսի պարզ ու արամբան ձեւով ընթերցողին առաջարկելու՝ գոնէ սղոց նախանախնդիր լինին, հսկեն հայկական խօսքի հարազատութեան եւ մտքի յստակութեան, եւ աշխատեն, որ արդի գրական հայերէնը՝ ժամանակակից քաղաքակրթութեան անհրաժեշտ ձանապարհի վրայ հետզհետէ առաջ գնալով եւ հետեւարար աւելի ու աւելի զարգանալով, նախ անմարտելի եւ ապա փոխելի կերակուր ըզրաւնայ հայութեան համար . . .

Բայց . . . բայց այս անգամ այսչափ՝  
Թիֆլիս, Յունիս 1900 : Ն. ՅԱՐՈՅ

1 Եւ անբարձր ամեն կողմը սրտած հայ ընթերցողների ամենամեծ մասը հասարակ կորակ-գրել գիտցողներ են: